

Գ Ի Տ Ա Կ Ա Ն

ԱՍՏԵՆԱԿԱՆԸ ԵՒ ԱՆԴԵՆԱԿԱՆԸ

Հարմանափ տիեզերքի մը մէջն ենք, անոր մէկ մասը կը կազմենք: Գաւրիքի մոլորակներէն մէկուն վրայ՝ խաբխափելով եւ մեր ճամբուն ընթացքին աստիճանը անդին շոշափելով: Շատ քան չենք զիտեր իրեքու մասին, սակայն կ'աշխատինք զիտելու: Վստահարար անոնք, որ հաւատարի թելերուն վրայ կը բարձրանան, եւ իրազեկ կ'ըլլան թէ մեծ վայելչութիւն մը կայ այն ամէն բաներէն անդին՝ որոնց ուղղակի կը խելամոհմը, շատ չեն սխալիր. անոնք անկասկած վերաբոյն աստիճանի մը կը դիմեն. անոնք մեզ կ'առաջնորդեն զէպի այն՝ ինչ որ մարդկութիւնը կրնայ ըլլալ որ մը: Նշանակելի մտածում մըն է թէ մարդկութիւնը Նեւտոնի, Շէրապիրի, Պրոպոնի եւ ուրիշներու պէս մարդիկ գոյութիւն թերեւ է: Արդէն իսկ մարդկութիւնը ի՞նչ մեծութիւններու հասած է, մեծութիւններու՝ որոնք մենաւոր սարագոյութիւններու նման հաստարակ մակարդակէն վեր կը բարձրանան: Սակայն, ինչպէս Բրաւնիսկի կ'ըսէ իր Պարակելոստ անուն գործնական ընթացածին մէջ, «մարդը մարդ չէ՝ տակաւին»: Միայն սակաւաթիւ բարձր գագաթներ են որ արեւ կը տեսնեն: Երբոր ամբողջ հասարակ մակարդակը այդ աստիճանին բարձրանայ՝ այդ աստիճանը համարմովորէն երգելու: «մարդը կերտուած է»: Սակայն գագաթները ինչ պիտի ըլլան այն աստիճանը:—Ընկերութեան հնարաւորութիւնները կը հաւատամք թէ անասնման են քստ ին բուն նշանակութեամբ:

Մարդիկ երբեմն կ'ըսեն. «քան մը չափազանց բարի ըլլալով՝ ճշմարիտ չըլլար»: Գէորգ Մտկանայտ սովոր էր դատաւարտել քաջատրութեան այդ ձևը եւ կ'ըսէր. « եթէ քան մը բաւակաճանաչութիւն է — անիկա ճշմարիտ ըլլալու աստիճանուած է»: Ուրիշ խօսքով՝ մեզի տրուած չէ իրերը գանձնք ստեղծողին երեւակայածէն աւելի լաւ երեւակայելու, եւ տեսակ մը հայտնութիւն ըրած պիտի ըլլայինք եթէ ենթադրէինք թէ Արարիչը իր կրցածին չափ բարի աշխարհ մը չէ ստեղծած: Արդ, այդպէս ըսելը տարբինակ քան մըն է. վասնզի եթէ մակերեսային կերպով առեւտրի՝ ըսել պիտի ըլլայ որ աշխարհ կատարեալ է, մինչդեռ շատ հեռու է անիկա կատարելութենէ: ամէն որ գիտէ թէ աշխարհ շատ անկատար է: Ինչո՞ւ սակայն այնպէս է — վասնզի անիկա տակաւին պակասուոր է. որովհետեւ անիկա դեռ իրենց մանկութեան շրջանին մէջ գտնուող ուրիշ բաներու պէս է. անիկա կը նմանի տակաւին թիթեանիկ չեղած հարմանափ կամ թրթուրի՝ մը որ դեռ չէ եղած այն գեղեցիկ բանը որուն կը ձգտի, որուն համար նշանակուած է: Պէտք է աշխարհը անցնի պատրաստութեան անկատար աստիճանէ մը:

ԻՆՉՈՒ ԱՆԿԱՏԱՐ ԵՆԸ

Կրնանք հասկնալ թէ ինչո՞ւ անկատար է աշխարհը. պատճառն այն է որ, երբ մարդ բարձրացաւ անասնական արարածի վիճակէն, երբ գոյութիւն ունեցաւ այն զոր առաջին մարդը կրնանք կոչել — այսինքն առաջին մարդը՝ իր ճշգրտօրէն մարդկային յատկութիւններով — անոր մարդութիւնը յառաջ եկաւ իր այն ճանաչումէն՝ թէ ունէր ազատ կամք, ընտրելու իշխանութիւն. թէ մերենայ մը չէր եւ բարիի ու չարի գիտութիւնն ունէր: Հին գրոյցը շատ կրթիչ է այդ տեսակէտով: Ազամ կերպով մը առաջին մարդն էր. անկէ առաջ անմեղ վիճակի մէջ կը գտնուէր ան, եւ անասուններուն պէս էր, առանց մեղքի զգացումին. քայց յետոյ իրագոյն եղաւ՝ թէ կրնար բարին չարէն գանազանել, կրնար այսինչ բանին հետեւիլ կամ այնինչէն խուսափիլ, թէ բունգատար մըն էր. անկէ առաջ քործակատար մըն էր: Եղափոխութեան (evolution) մէջ մեծ քայլ մըն էր ասիկա: Գայթեցաւ ան. ինչպէս ու մեղանչեց. զիտակից մեղքը մուտը գործեց. քայց այդ՝ քայլ մըն էր զէպի վեր. եւ ստուգապէս ծրագրուած էր, եթէ կարելի է այսպէս ըսել, ստեղծել ջեղ մը՝ որ ազատ ըլլար շիտակ կամ սխալ ընթանալու. որ չունենար մերենայի մը կատարելութիւնը, որ անցնէր անկատարութեան շատ մը շրջաններէն, հարթելով իր ճամբան աստիճանաբար միայն զէպի աւելի՛ բարձր քան մը քան այն՝ որ այլապէս կարելի եղած պիտի ըլլար: Կատարեալ աշխարհ մը դիւրին էր շինել, կատարեալ մերենական աշխարհ մը. մինչ յոյժ դժուար էր, մեծ ջիւղ պէտք ունէր ստեղծել աշխարհ մը՝ որ պարունակէր ամէն ստիպումէ ազատ էակներ, ատակ՝ առաջնորդուելու եւ շահուելու, եւ սակայն ոչ զպառելու. էակներ՝ որոնք եթէ ուղիղ ընթացք մ'առնեային իրր հետեւանք իրենց ընտրութեան՝ շատ աւելի բարձր աստիճանի էակներ պիտի գտնային. մեր փորձառած ունէ աստիճանի էակներէ աւելի՛ բարձր էակներ:

Հանգիւրծեալ կեանքի իրականութիւն

Հիմա կուզանք հանգիւրծեալ կեանքի իրականութեան եւ մարդկային ճակատագրին, որ կը բովանդակէ հոգիին եւ նիւթին միջեւ եղող յարաբերութիւնը — յարաբերութիւն հոգեկան աշխարհի եւ նիւթական աշխարհի միջեւ: Ինչպէ՞ս պէտք է հասկընալ այդ յարաբերութիւնը: — Չենք հասկնար զայն: Գոհացուցիչ վտրկած մը չունինք առ այդ թէ ի՞նչպէս մարդ եւ նիւթը իրարու վրայ կը ներգործեն, կամ թէ ի՞նչպէս ոգին յարաբերութեան մէջ մտած է նիւթին հետ. այսուամենայնիւ տեղեակ ենք իրողութեան: Մեր անձամբ այդ իրողութեան օրինակներն ենք: Արդարեւ՝ չե՞ս ենթադրելու թէ ասկերածը քանակն շինուած եւ: Մարդ իր կերպը չէ: Այս մարմինը կերակուրէն կը շինէ ան. սակայն ի՞նչ քան է որ մարմինը կը շինէ: — Կերպով մը՝ ընտրութիւնը, անձը, մարդը՝ ինքն իսկ, Նոյն քանն է քոյրը սարդոյներու նկատմամբ: Կերպուրին հայթայթած նիւթը ներկայացնելու համար չէ որ անոնք կը շինեն իրենց մարմինը: Անոնք կրնան շինել զայն առանց որ եւ է կերակուրի: Անհատական, կազմա-

կերպող ոյժ մը կայ որ նիւթը կը համադրէ. եւ աստիկ մեր մերձեան նիւթէն՝ շինուած՝ մեզի անձանք միջոցներով: Գեղեցիկ մերձեայ մը, գարմանայիօրէն ծրարուած եւ կերտուած մեր կողմէն անգիտակցարար:

Չենք գիտեր թէ ի՞նչպէս պէտք է զննենք մեր մարտորդութիւնը: Հոյ՛ մը բաներ չենք գիտեր, Արիւնք իր շրջանը կ'ընէր մարդոց մէջ՝ երբ անոնք տակաւին արեան շրջանի մասին որ եւ է բան չէին գիտեր. բայց մերձեակամութիւնը կա՛յ, որ արժանի է կեանք մը տեսող ուսումնասիրութեան: Մտաբան աստիկայ իրեն սիրգը, իրեն անձնատակամութիւնը, հոգին չէ, ինչպէս որ կտան ու ներքը նկատին հոգին չեն: Արտացոյցման (manifestation) եղանակն է աստիկայ, հոգիին արտացոյցման եղանակը՝ մարմնաւարումը: Մարմնաւարում բառը հիմա կը գործածենք պարզա՛մ գիտով ներկայացնելու համար այն իրողութիւնը թէ մենք հոգիներ ենք նիւթով մարմնաւարած, եւ մենք գեղց կը ցուցնենք միայն մէջ:

Կ'ըսուի մեզի—ասկայն ո՛չ գիտութեան կողմէ, թէ եւ ես կը հաւատամ որ խորապէս ճշմարիտ է— թէ բարձրագոյն էակ մը երկինքէն իջաւ, մարմին առաւ եւ բնակեցաւ մեր մէջ, մեզի՝ մարդոց համար եւ մեր փրկութեան համար: Բայց աստիկայ իմ նիւթէս դուրս է, եւ հասարակ էականութեան մասին կը խօսիմ, նիւթին մէջ մարմնաւարում հոգիին մասին, ա՛յն հոգիին՝ որ կը գործածէ նիւթը իր այս երկրին վրայ ունեցած 70 կամ 80 տարիներու ժամանակամիջոցին, որ յախտնականութեան մէջ չնչի՛ն, կա՛րժ ժամանակ մըն է, գոյութեան դրուագ (episode) մը լոկ: Մարմնի մէջ արտացոյցում մը՝ որ կ'օգտագործէ նիւթը՝ թափանցելով անոր եւ ըլլալով ներքեակ նիւթին, եւ նոյնատես վերացնելով (զերպանցնելով) գայն: Այն նիւթական մարմինը գեղց կը ներկայացնէ, սակայն մեր էութիւնը չէ. մեր գործին է այն:

Կ'օգտագործենք նիւթը. կ'օգտագործենք եթերն ալ, որ աւելի ճշտական իրականութիւն մըն է, աստիկայ կատարեալ իրականութիւն մը բուն նիւթը, շատ աւելի աստիկան, չնիցող: Եթեր բուսած մարմինը զերպագայական (supersensuous) է. մեր զգայումներուն չի խօսիր ան. բայց լիայնալ եւ որ գանձակալ ալ կ'օգտագործենք մենք, ինչպէս նիւթը. նոյնատես գիտենք թէ ուղեղը այն գործիքն է որ գործել կուտայ մկանները: Մենք ուղեղի միջոցաւ մարմնական յորինուածութիւն մըն է որ կ'աշխատեցնենք:

Գոյութեան տարական

Ի՞նչ է այս մարմնական գոյութեան, այս նիւթական գոյութեան առարկան: Կարծես թէ անոր նպատակն է գեղց անջատել հոգեկան գոյութեան այն մեծ տիեզերական գանգուածէն՝ որուն իրապէս կը պատկանին, բայց որմէ ժամանակի մը համար բաժնուած ենք եւ մարմնաւարում՝ միտով: Բերական կը հաստատուի թէ ուղեղը արգելիչ գործի մըն է, որ կը կուրցնէ գեղց իրականութեան մէկ մասին հանդէպ, այնպէս մը մեկուտացնելով գեղց որ անձնատանը ըլլանք, մեզի յատուկ նկարագիր չիկենք, անհատական եւ մը բարձրաւաններ: Ատոր համար՝

պատճառ մը կ'իմք ըլլալու է: Բայց ա՛ս է ինչ որ այս աշխարհի մէջ կ'ընենք— անձնական անհատական եւ մը, նկարագիր մը, անձնականութիւն մը, թէ՛ լուսագոյնին եւ թէ՛ յոռեգոյնին համար:

Լոկ մարմին չենք, այլ հոգի եւ մարմին միասեղ: Հոգին եւ մարմինը անբաժանելի չեն: Գիտենք այնպիսի պարագաներ՝ ուր միտքը կրնայ գործել մարմինէն անջատ. այս պարագաները ուսումնասիրուած են, սակայն աստիկայ մեծ նիւթ մըն է որուն չեմ կրնար միջամտիս ըլլալ հիմա: Եթէ հետ ազգայութեան (telepathy) բառը գործածենք՝ պիտի գիտնար թէ ի՞նչ ըսել կ'ուզենք— մարմին ներգործութիւնը՝ մարմնական գործիքներէն եւ հասարակ զգայարաններէն անջատ եղող միտքին վրայ: Այս իրողութիւնը կը ցուցնէ թէ միտք եւ մարմին բաժանելի են. թէ մին միւսէն հարը կը շարունակէ տեսիլ: Եւ ա՛յս է ինչ որ մենք հանդերձեալ կեանք ըսելով կը հասկնանք— այսինքն թէ հոգին (soul) կամ միտքը կամ ոգին (spirit) կրնայ իր մարմնական գործիքէն հարը տեսիլ, Ան, հոգին, պէտք չէ երբեք նոյնացուի մարմնական գործիքին հետ: Անտիկայ կը թափանցէ մարմինին, կ'օգտագործէ գայն, բայց կը սիրէ անոր եւ կրնայ գայն ետին ձգելով առանց անոր շարունակելի:

Գիտեմ թէ ձերքը մտնէն կը վախճան. կ'ուզեմ վատեացնել զիրենք թէ բանաւոր զիրք մը չէ տակաւ հանդէպ այնպիսի բանի մը՝ որ անխուսափելի է այս զարմանալի տիեզերքին մէջ: Մտքը պատմար մըն է որուն ամէնք ալ պիտի հանդիպինք. յուրջ պատմար մըն է անտիկայ, բայց որ եւ է բանի մը վախճանը չէ, Բաժանում մ'է ան, մարմնական մերձեակամութիւնը վտարել մը: Մենք առանց անոր կը տեսնենք: Ակներեւ է որ շատ պզգտիկ փոփոխութիւն մըն է որ տեղի կ'ունենայ. պայմանները միայն կը տարբերին: Ետ, զոր անհոյսցած ենք այս աշխարհում մէջ, անձնատակամութիւնը, նկարագիրը, յիշողութիւնը, եւ սէրերը կը յարատեւեն: Կը շարունակենք բնթանալ այնպէս՝ ինչպէս որ է ինք մարմինը թողելէն առաջ: Կը յառաջդիմենք, ստա՛րգապէս: Վերջին անգամ կը խօսիլ գոյութեան աստիճաններուն վրայ որ կան: Բացայայտ է թէ մենք աստիճանէ աստիճան կը բարձրանանք մեր յարմարութեան համեմատ: Անգործութիւն չկայ, յառաջդիմութիւն կայ: Արդեօք դէպի վե՞ր միայն դիմելու սահմանուած ենք: Ո՛չ, ստիպում չկայ այս կամ այն ուղղութեամբ. մեզի կը մնայ վճռել: Վեր դիմելու ոյժը ունինք. կ'ենթադրեմ թէ վա՛ր երթալու ոյժն ալ ունինք:

Ապագայի լուսագոյնը

Բացայայտ է սակայն որ պայմանները աստիկայ դիւրին են. նիւթին մէջ դուրսգը (այսինքն երկրաւոր կեանքի ժամանակաւոր միջոցը, episode) ըրգտում մըն է (strain): Մեծ ջանք թափուած է ուսումնասիրելու այս նիւթական մարմինը, անոր կենդանական բերումները (propensity), անոր կենդանական նախնիքները: Մենք հարկ է որ յաղթենք մարմինին, եւ անկէ հար աստիկայ դուրսեմար յառաջդիմենք— այսպէս կ'ըսուի մեզի: Անոնք որոնք իրենց ազգականները կործնուցած են՝ երբեմն անոնց հետ հա-

գորգութեան զգացում մը կ'ունենան եւ կը յուսան թէ անոնք տակաւին զոյուսթիւն ունին եւ անոնց գորգութեան (affections) դեռ կը տեսնուին Էսեմ մեզի թէ այդ մասին մի՛ կատակածիր, կ'ըսեմ մեզի, ամբողջ կեանքի բնթացքին այս նիւթերը ուսումնասիրողի մը փաստաթուղթն էր, թէ ճշմարիտ է ասիկա: Սէրը վիճին վրայ կամուրջ կը մզէ: Սէրը տիեզերքին մէջ տիրող բանն է: Սէրը չի չրանար: Ո՛չ մէկ բան արդէն կը չրանայ, այլ կը փոխուի: կրնայ բլլալ որ մեր տեսողութենէն դուրս իշխան, կրնայ բլլալ որ մեր բզգացումներուն ներքեւ չիշխան, բայց անոնք կա՛ն իրականութեան մէջ բնոյ միշտ: եւ ի՛նչ նկարագիր ալ ունենա, ի՛նչ յիշատակներ ալ ունեցած բլլա՛ն՝ հետադ պիտի ամենիս երբ պատահարը, մտքը վրայ հասնի:

Այս մեծագնաց տիեզերքին մէջ, կ'ըսեմ, ո՛չ մէկ բան շատ բարի բլլալով անճիշտ է: Իրերը կատարելութենէ հեռու են տակաւին, բայց անոնք կը գործեն կատարելութեան հասնելու համար: Այդ բանը պիտի իրականանայ՝ Թերեւս միշտ պիտի ճգնենք կատարելութեան հասնելու համար: Բանի՛ միջեան տարիներ տեսած է այս երկիրը, եւ բանի՛ միջեան տարիներ տակաւին կրնայ տեսել ան: Անհար յաւիտենական կը տեսէ: Հապա ցե՛ղր: Բացայայտ է որ հողի գարգացումին մէջ, տիեզերքին մէջ եղող արժէքի ամուսին մէջ, երկրային կեանքը կենսական դրուագ մըն է:

Ո՛ մարդիկ եւ եղբայրներ, մենք հոս Լոնտոնի մէջ գործի վրայ ենք, եւ կամ թէ դուք գործի վրայ էք եւ մեր բաժնիքը կը կատարէք աշխարհի գործին մէջ: Ե՛տ մը դժուարութիւններու մէջ լաւ է զիտեսալ թէ այն ճրագիրը, որուն իրագործման համար օգնութիւն կ'ուզուի մեզմէ, եւ որուն օգնելու համար մեզի ոյժ արուած է՝ պարզապէս «միւս աշխարհ» բաժանին չէ, լոկ գոյուսթեան ուրիշ վիճակ մը չէ, այլ աշտատի է եւ այժմ է: Արքայութեան գալուստը երկրի վրայ է որ պիտի բլլայ, ինչպէս նաեւ երկիրին մէջ: Իրաց լաւագոյն վիճակը որուն կարօտը կը բաշէ ամէն որ, եւ որուն համար շատեր կը ճգնին, պիտի իրագործուի այս երկրի վրայ, մեր առօրեայ աշխատանքի միջոցին: Բարձրեային հոգին յօժար է իջնել, յօժար է օգնել մեզի որպէսզի մեր եղածին աւելի բարձր բան մը բլլանք, օգնելու համար ո՛չ միայն մէն մի անհատին՝ այլ ամբողջ ցեղին, որպէսզի ան հասնի կատարելութեան աստիճանի մը՝ որ ներկայիս իրագործուած բլլալէ շատ հեռու է: Սա՛՛ պէտք է բլլայ մարդկութեան մ'ի ազօրքը՝ «Բոս արքայութիւնդ թող գայ, թող կամրդ բլլայ երկրի վրայ, ինչպէս է երկիրի մէջ»:

Քրդմ. Ն. Ս. SIR OLIVER LODGE

ԳԻՍԱՆՈՐ ԱՍՏԳԵՐԻ ԿԱՐԵՒԻ ԱՉԳԵՅՈՒԹԻՒՆՆ
ՀԵՂԵՂՆԵՐԻ ՎԵՐԱՅ(*)

Վերջերուս այն անագին հեղեղներն որք ակզի ունեցան Ամերիկայի Միտիսիպի գետոյն շրջագագատալ լայնատարած երկիրներին մէջ, շատոնց տեսողների, կամ նոցա մասին կարգացողների ուշադրութիւնն գարձրեց ուրիշ մեծ կամ փոքր հեղեղներն որք պատահած են յառաջներումն, որոց մեծագոյնն էր այն որ ծանօթ է մեզ որպէս Նոյեան Ջրհեղեղն: Անտարակուսելի ճշմարտութիւն է որ այս ջրհեղեղն իրօք պատահեցաւ, որոյ մասին ոչ միայն ունինք մեր կատարանական արձանագրութիւնքն այլեւ տարբեր, եւ մէկն միւսէն շատ հեռու, ազգեր ունին իւրեանց աւանդական, եւ երբեմն առասպելախառն, երկրարանական պատմութիւններն. զոր օրինակ՝ Բարեկունացիք (բառ իւրեանց Գելլիզեւեշ կոչուած ուշագրու ամենահին Գիւլպանականին), Չինեացիք (նկատմամբ իւրեանց Han Hai անունով հին գաւառի ջուրերու Ֆիլիքսական յեղափոխութեանց), Ջապոնացիք (որոց առասպելք յիշում են թէ ի պատճառս ջրհեղեղին հետ կապակցեալ երկնային մարմնոց գղղղումներն՝ Արեգակն աներեոյթ էր երկու եւ կէս օր, Յայներն (տե՛ս նոցա Deucalion), Հնդկաներն, Մէքսիկոացիք, եւ մինչեւ անգամ Պոլլինիսեան կղզիներն բնակիչներն:

Ըննդոց Գրքի Եօթներորդ եւ ութերորդ Գլուխներին մէջ կարդում ենք որ Նոյի կենաց վեցհարիւրերորդ տարումն, երկրորդ ամսոյ տասնեակներորդ օրն, երկրի խորերի աղբիւրներն խորտակուեցան եւ երկնից սահանք, այսինքն պատուաններն, բայուցան, եւ անձրեակց քառասուն օր եւ քառասուն գիշեր: Պէտք ենք համարում այստեղ մասնաւոր ուշադրութիւն հրաւիրել երկրամիջի աղբիւրներն յիշուած այս «խորտակուելին», որ պիտի իւր ակզումն բացատրենք: Յետոյ՝ ջուրերն սկսեցին տակաւ առ տակաւ բարձրանալ մինչեւ լերինք

(*) Ճառ խօսեցեալ ի ստորագրուէս, Լոնդոնի Հայկական Միացեալ Ընկերութեան Գրական Մասնաճիւղի հաւաքոյթին հանդիսում, 25 Յունիսին, 1927: